

# ԳՐԱԽՈՍԱԿԱՆ Ք

## ԼԵՒՈՆ Ե ԼՈՒՍԻՆԵԱՆ

Սիսուանի վերջին թագաւորը՝ նիւթն եղած է Պ. Բասմաջեանի վերջին գրքին։ Եւ Պր. Եր. Արմարէշխանեանի տպաւորութիւններ կրած է այս հաստոքէն որ իրականութեան մէջ կը պահսին։ Հայոց պատմութիւնը կը պահանջէ որ այս չերմութիւնը իր բուն աստիճանին իջեցուի։

Դիւան մը այն յիշառակարաններուն, թուղթի, մետաղի կամ քարի վրայ, որոնց ատաղձը կը կազմեն Լեւոն Ե լուսինեանի կեանըը պատէկրելու, — ահաւասիկ միակ տպաւորութիւնը զոր կը զգայ մարդ Բասմաջեանի գործը թղթատելով։ Կը զգացուի միանզամյն մեծ ճիզ մը այս զիւանը ընելու՝ ամբողջացուցած, ծանօթազրուած, վաւերացուած։

Իր ամբողջութիւն՝ ուրիշ բան չի պակսիր հօն, բայց եթէ թերեւս այն փոքրիկ կտորը՝ զոր ազուցեր է Անտոէ Միշել իր Ալուստի պատմութեան մէջ։ Ահաւասիկ այս կտորը, «Ձենը զիտեր թէ, Հայաստանի թագաւորը՝ Լեւոն լուսինեան, որ իր գաւառներէն զրկուած, թաղուցաւ կեղեստինեանց վանքին մէջ, 1393, — տընիրազգածուած էր շլացութենէ, ինչայէս իր արձանը. բայց այն ժամանակի բնագիրները կ'իմացնեն թէ շատ պապածիրուած էր բնութենէն ու նկնահասակ։ Եւ թերեւս ատոր համար ալ իր քանդակը, որուն ձախ ձեռքը, մանրամանութիւն մը շատ շահեկան, զոյգ մը ձեռնոց կը բռնէ, հազիւ այնչափ երկայն է, որչափ տղու մը»<sup>1</sup>։

Ցիշատակարաններու այս ամբողջութիւնը լուսարանուած են ծանօթութիւններով։ Այս ծանօթութիւնները մասնագէտներու

անգամ կը սովորեցնեն՝ երրեմն, և շահեկան են՝ միշտ։ Բայց այնպիսիներ ալ կան որոնք անոր համար միայն նոր են, որովհետեւ նուութենէ մոռցուեր են։ Օրինակ. «Ընդհանուր սովորութիւն եղած է «Լեւոն Զ» կոչել մեր վերջին թագաւորը, փոխանակ ըսելու Լեւոն Ե։ Այս սխալն յառաջ եկած է պարոն կոստանդնիք որդին պարոն Լեւոնը թագաւորներու կարզը գասելին»<sup>2</sup>։ Կարծեմ թէ Զամշեանէն սկսեալ բոլոր անոնց՝ որոնց առիթ ունեցեր են այս իշխանին անունը յիշելու, զիտէին թէ կոստանդնիք որդին Լեւոնը թագաւոր չէր, սոսկ պարոն մըն էր։ Երկարաբանութենէ խուսելու համար, միայն ըստ են Լեւոն վեցերորդ՝ փոխանակ ըսելու Լեւոն վեցերորդ իշխան, հինգերորդ թագաւոր։ Ամէն երկդիմութենէ խոյս տալու համար, նոյն իսկ այս բացարութիւնը ըրած է Ալիշան, որ այնքան անգամ առիթ ունեցեր է յիշելու. «Լեւոն Ե ի կարգի համանուն թագաւորաց մերոց Ռուբրինեանց, և Զ ի կարգի պարոնաց և թագաւորաց»<sup>3</sup>։

Պր. Եր. Արմարէշխանեան այս կտին վրայ կը հիանայ, զայն կը հռչակէ։

Յիշտատակարաններու վաւերականութեան մասին՝ ինչ որ խնդիրներ կը յուզէ Պր. Բասմաջեան, ոմանց վիճուած են, ուրիշներ դեռ վիճելի՝ նոյն իսկ «իր մանրաթել շարմաղէն անցնելէ յետոյ ալ»։ Օրինակ։ Է՞ն հետաքրքրական գլուխը ամբողջ հատորին մէջ եօթներորդն է։ Ասոր նիւթն է Ճիզ քէ երկու յատին բագաւոր։ Ոմանց կը համարին թէ կիլիկիոյ հայ թագաւորութիւնը միայն երկու լատին թագաւոր ունեցեր է, ուրիշ աւելի շատեր՝ մանաւանդ եւրոպացիներ, հինգ։ Ասոնց զլխաւոր փաստն է Լեւոն վերջինի

1. Տես. Լուսարկը թիւ 528.

2. Հմատ. Histoire de l'Art, tome III, Première partie էջ 379.

3. Հմատ. Լեւոն Ե Լուսինեան էջ 46.

4. Հմատ. Յուլյէկ հայ. թ. էջ 498.

տապանագիրը ուր գրուած կայ Լեռն լու-  
սինան, հինգերորդ լատին արքայ Հայոց  
բազաւորութեան: Կը ղեղեւէին միայն պատ-  
մութեան մէջ ալ հինգ լատին թագաւոր-  
ներ գանելու: Ես պաշտպանելով թէ կի-  
պրոսի Պետրոս Ա Հայոց ալ թագաւոր ե-  
ղած է, կը նպաստէի հինգ թիւր ամրող-  
ջացնելու: Առանց զիտնալու Բասմաջեա-  
նի այս շատ հետաքրքրական յօդուածին  
դէմ կը կոռուէի: Իր շահագրգութիւնը ի-  
րաւացի էր: Բասմաջեան հակառակ է  
հինգականներու. զանոնք ոչնչացնելու հա-  
մար, փորձած է տարրեր ընթերցում ը-  
նել Լեռնի տապանագրին: Մրանսերէն  
բնագիրը՝ Lyon de Lusignan quint  
roy latin du royaume d'Arménie,  
ինք կը հասկնայ, ոչ թէ միւսներուն պէս՝  
Լեռն լուսինեան, հինգերորդ լատին ար-  
քայ Հայոց բազաւորութեան, այլ՝ Լեռն  
լուսինեան հինգերորդ, — լատին արքայ  
Հայոց թագաւորութեան: Հանճարեղ ըն-  
թերցում՝ լոկ ստորակէտի տեղափոխու-  
թեամբ: Սոյն տեղափոխութիւնը բրած է  
նաեւ կարապետ Եզեան<sup>1</sup>, զիւրաւ լուծե-  
լու համար շատ մը դժուարութիւններ:   
Բասմաջեան ճանճնարկ հանդերձ Եզեան-  
ցի առաջնութիւնը այս ընթերցման մէջ,   
կը զրէ թէ նա ըրած է այս բան «առանց  
քննելու տապանագրան ու կտակը»: Լաւ  
ուրեմն որ չէ քննած, որովհետեւ զիսէր  
թերեւս թէ այս ընթերցումը բոլորովին  
հակառակ է տապանագիրը գրողի մորին,  
ինչ որ չէ իմացած ինք՝ յետ երկար ըլո-  
նութեանց:

Լեռն Ե լուսինեան հատորին մէջ Բաս-  
մաջեան զետեղած է միլիմ ար Մէզիէրի  
տապանագիրն ալ: Այս իշխանը, երբեմն  
դիւանագետ կիպրոսի Պետրոս Ա թագա-  
ւորին, յետոյ կենակից Լեռնի ու անոր  
կտակաւառարներէն մէկը, իր կենաց վերջի  
տարիները քաշուած, մեռած ու թագուած  
է կեղեստինեանց նոյն վանքին մէջ՝ ուր

իրմէ ոչ շատ տարի յառաջ հանգչած էր  
Լեռնի Ասոր տապանագրին մէջ կան նաև  
այս տողերը. Le dict chevallier fut  
faict chancelier de Chypre au temps  
de tres vaillant roy Pierre de Lu-  
signan quin roy latin de Hierusa-  
lem apres Godeffroy de Bouillon<sup>2</sup>.

Ստորագծուած բառերը այնչափ նման  
կը հնչնի Լեռնի տապանագրին խնդրի  
նիւթ եղող բառերուն, որ՝ Մէզիէրի կե-  
նաց միւս բոլոր հանգամանցներն ալ ի  
միասին առնելով, կը փորձուիմ կարծել  
թէ երկուքն ալ նոյն ձեռքէն քանդակուած  
ըլլան Արդ Բասմաջեան ինչպէս կը հաս-  
կրնայ այս կտորը. Պետրոս Լուսինեան  
Հինգերորդ, — արքայ լատին Երուսաղէմի<sup>3</sup>,  
թէ Պետրոս Լուսինեան, — հինգերորդ  
արքայ լատին Երուսաղէմի: Ես ճիշդ այս-  
չափ միայն կը հասկնամ թէ այս կտորը  
փաստ մին է, և անվիճելի՛, ցուցնելու  
համար թէ Լեռնի տապանագրին Բաս-  
մաջեանէ եղած նոր ընթերցումը իրմէ<sup>4</sup>  
նախընթաց և իրմէ հերցուած ընթեր-  
ցումէն աւելի մեծարժէք չէ: Պիտի ներէ  
ինձ Բասմաջեան ուստի եթէ իր այս պար-  
բերութիւնը զուս թատերական բացադար-  
ձութիւն մը նկատեմ: «Ուրեմն կը սխալին  
նաեւ Յուշիկը, Լանգլուա, Լընուար, Բո-  
նիէ, և ուրիշ շատ շատեր որոնք ստորա-  
կչուով մը կը զատեն Լուսինեան ազգա-  
նունը հինգերորդ թուական ածականէն :

Ա. Պալաւաննեանի պատմութիւն Հայոց  
զրքին մէջ ալ (եր. 441) սիսալ է այս  
տապանագիրը, ինչպէս սիսալ են նաև ու-  
րիշ կարեւոր կէտեր<sup>5</sup>:

Թիշ մը նուազ փաթուու:

Բասմաջեանի այս գործէն ինչպէս կըր-  
ցած է Պը. Եր. Արմարէշխանլեան այն-  
չափ լեցուիլ Լեռն վերջինի դէմ մինչն  
զանիկայ անուանել գտնէի դէմ մը, պոր-  
տարոյժ, մարմնապաշտ: Գարերով յառաջ  
մեռածները դատելու համար, պէտք է ա-

1. Հմմտ. Յառաջարան Դարբէլ էջ 76.  
2. Հմմտ. Լեռն Ե Լուսինեան, էջ 129.

3. Հմմտ. Լեռն Ե Լուսինեան, էջ 18.

նոնց ամբողջ կեանքը ապրիլ, ամբողջ միջավայրը զգալ: Բասմաջեան Լեւոնի կեանքին միայն կմախք դարձած, ցուրտ բեկորնելու հաւաքած է, առանց զանոնք ոգեւորելու, շարժելու, յուզելու, տանջելու, շուարեցնելու, պատրելու, մատնելու, կոտրելու, առանց իրենց միջավայրին մէջ ապրեցնելու որուն վրայ պիտի ազգնեն, որմէ պիտի ազդուին Եթէ Պր. Բասմաջեան շնորհն ունենար Լեւոնը կենդանացնելու, Պր. Եր. Արմաքէշխանլեան՝ վերջն հասնելով այս կեանքին իր տպաւորութեանց օրատեսորին մէջ պիտի նշանակէր. Լեւոն վերջին ամենեն յուսահաւեցնող համարականիքերու մէջ, ամենեն արգահամելի բազատրու:

Պր. Եր. Արմաքէշխանէեանի վրայ ազ-  
դեցութիւն ըրած է անշոշշալ կետն Ե լու-  
սինեան հասորի արտաքինը, - ակաղե-  
մական մեծութիւն, շքեղ թուղթ, ընտիր  
տպագրութիւն, գունաւոր և գեղեցիկ նկար-  
ներ:

Ես մինչեւ հիմայ կը կարծէի թէ դա-  
տաստան մը կազմելու համար, մարդկանց  
միայն աէտոց է երեսը նայիլ. Պր. Սրմա-  
քէշխանլեան գրքերուն ալ միայն երեսը  
կը նայի:

Հուսկ՝ այս տեսակ քննադատութիւն-ները պէտք է նկատել.... Հին Ռիժիմի գրականութիւն:

Հ. Ա. Անդրեասյան

## ԲՆԱԿՐՁԱԿ ԴՊՐՈՑՎԱԿՆ

## ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐԻՒՄ

ԴՈԿՏ. Կ. Յ. ԳԱՇԱՅԻՆ - ԽԱՆ

( Հար . Տե՛ս 1906, էջ 565 )

Փաշայեան խան՝ գրքին թ. մասը «Մբու-  
րի յոցնածորիսն» ով կը սկսի: Ֆրանսերէն  
surmenage intellectuel կոչուածք՝ մըտ-  
քի չափազանց և ախտաբանական յոգ-  
նութիւնն (fatigue) է, որ հանդիսաւ առ-

նելով ինքնարերարար կ'անցնի: Խակ յոդ-  
նամուրինը լուրջ հիւանդութիւն մ'է տե-  
ւական, և բուժելու համար մասնաւոր  
խնամքի կարօս: Գիտելի է որ

«Մատարը չափազանց աշխատութեամ մէջ գէպ սուղան արանի մեծ համար է զոյլում և դրա մից էլ առաջ են զալիս զինացաւ, զիկի ատար-թիւ, զինապտոյ, զիկի վրա և ֆումքերի շուր-ջ նշանամ զզացութիւնն, թթի արանին հոսու-թիւ, յօրաբանը, ականան թիթում, սրտի բա-պահութ, քումի խանգարում, ամանորդակութիւն, զիւրագրգութիւն և արանին պակասութիւն. Այս նշանաների մէկի կամ մէ առնիսի երևան զալը մաք-ի յանձնաթեան ապացույք է:

Հեղինակը կը թուէ նաև այն պատճառ՝  
ները որոնցմով աշակերտը ենթակայ կ'ըլ-  
լայ մտքի յոգնածութեան:

Երեխայի տարիքին և մտաւոր կարողութեան  
Բամբամատած՝ մտաւոր չափասնց աշխատու-  
թիւն, փղօգական չարժուումների պակասութիւն,  
քննութեան տագնամաններ, վասն թւալանների ըս-  
տամայու մախ, զիսական ծախութուամց ուսուց-  
ման մէջ կանոնաւոր աստիճանաւորութեան և  
խնս կապակցութեան բացակառութիւն և արտա-  
ծական (ծծւաւուն) զիտութիւնների գրայ հիմ-  
նած մտաւորական կրթութիւններ, երեխանքնի ոյժն,  
ըց շատ արածը ուսման ծրագրների զամանա-  
մարի երկար տևողութիւն, գասերի մեծ քանա-  
կութիւն, բասմահիշումների տևողութեան աճրաւա-  
կանութիւն, դպաւամեջութեան մէթոդի զատու-  
թիւն, և այլն.

Այս թւումներից պարզօքէն հետեւմ է, որ մտքի յոգմածութեան պատասխանատուութիւնը ամբողջովին ռարող կրամակ է ծանրամում.

Մտքի յոզնածութիւնը եթէ ժամանակին չի դարսմանութիւնը՝ ծանր և անդպարմանէլի խանգարութեամբ կը ծնուցանէ՝ ինչպէս են ջղային, մոռաւորական խանգարութեամբ, հիստերիա, խելազարութիւն և այլն։

Линн. Вроф. Уомоуб

«Արդեղը մի գաշտի է մամուռմ, որը պէտք է մակել չխոպանական համար, սակայն չափազանց աշխատութեամբ երբու ուղարկած ոյժը սպառում է, օգնակար լինելուց զազարում է. հետևաբար կարենի է ուղեղ աշխատեցնել, բայց երբեք չը պէտք է ուղարկան».

**Մարի** յոզենածութեան ենթակայ աշա-  
կերտին պէսց է լա սմբեղ տալ և ջա-  
վաւորել մտաւոր աշխատութիւնը : **Մարի**  
յոզենածութեան զլաւոր պատճառներէն  
մին յարուած ուշադրութիւն բնէն է.